

Եկ՛ուր, Եկ՛ուր, իմ տնակին դուռը բաց է այս գիշեր,
 Ես աղքատ եմ, ես հարուստ միայն լուսեղ պատրանքով,
 Կեսանքիս հրեղէն պատմունանն իմ մատներովս եմ հիւսեր
 Վիշտերու բո՛րբ տատասկով...

Եկ՛ուր, միայն շիւղ մը բեր պարտէզներէդ անասճման,
 Միայն տերև մը չորցած, միայն ցորեն մը ոսկի,
 Ուրպէս զի ես ալ տեսնեմ ուխտաւորի մը նըման,
 Քու ճերմակ դէմքըդ Սուրբի...:

ԱՄՍԵ ԵՐԿՍԹ

Հ Ա Ն Դ Է Ս Հ Ա Ն Դ Ի Ս Ւ Յ

Մեր մէջ թերթերը սուսկի պէս կը բուսնին և սուսկի պէս կը մեռնին. անոնք յանախ ծնունդ են ոչ եթէ գիտական բաց մը լրացնելու, այլ երիտասարդական բոցավառ խանդերու, և շարագուշակ ժամանակներու պահանջը լեցնելու: Սակայն երբ կը դիտեմ մեր շեմարանի սեղանին վրայ կողք կողքի տուած բազմաթիւ թերթեր և լրագիրներ աշխարհիս ամէն կողմերէն առաջուած, օիրտս հպարտութեամբ կը լեցուի՝ տեսնելով փոքրաթիւ ժողովուրդի մը յառաջագիճական բարձր գաղափարը: Լոզ չէ թէ այդ թերթերէն քիչերը պարունակեն ծանրակշիռ յոգուածներ, այդ կը կարուի կենսքի պարագաներէն: Չեռքիս տակ կան տասնեակ մը զանազան անուններով թերթերու Հոկտեմբերեան թիւերը: Եւս քիչ բացառութեամբ բոլոր թերթերը լեցուած են՝ վտարանդի ժողովուրդեան սրտին մէջ հայրենական օճախի կրակը վառ պահելու յորդորներով. տեսակ մը սրտապնդիչ նամակներով, հայրենի լուրերով. և ո՞վ մեզմէ՞ այնքան ախորժով չի սրունք այդ ցանկալի էջերը:

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

Իր միացեալ թիւը կը բնայ սզաւոր մահւազողով մը Հ. Պ. Զարարեանն. հանգիստ իր հոգւոյն: Հ. Վարդանեան և Հ. Ոսկան գրեթէ թերթը լեցուցած են երկու հրատարակութիւններով, մին Եւթաղեան մատենագրութեամբ, հանդերձ Որոտնեցոյն բառամեկնութիւններով:

միւրը Ս. Ներոտ լամբրոնացոյն «ի վերափոխումն Աստուածածնի» ներբողանով: Սակայն ինչ որ ինձ հետաքրքրական և շահեկան երկացաւ՝ Պ. Արոնցի գրութիւնն էր, ուր յարգ. հեղինակը մատենագրական արժեքաւոր նորութիւններ կ'որոնէ Մարտիքի և իւր աշակերտներու կենսքին վրայ, օտար աղբիւրներու մէջ: Հ. Տաշեան ունի բառագիտական պրպտումներ ազգային Արուստագիտական բառգիրքներու մէջ, տակայն ոչ միշտ իրաւացի դիտողութիւններով: Կը հետեին Չեռագրաց ցուցակներ Ս. Նշանի վանուց ի Սերաստիա, թանկագին երկ մը Գուշակեան Սրբազանէն, գէթ կորսուած և նահատակուած ձեռագիրներու ցանկալի առնունները այսպէս կը պահուին դարերով: Դեռ կան քիչ թէ շատ շահեկան գրութիւններ Եւս թի «Հին Աստուածներ» ու վրայ պատմական և կենցաղագիտական դիտողութիւններ — Բաբգէն Սրբ.ի իտլամը Հայ Մատենագրութեան մէջ — Հ. Կոզեանի համարակաճք՝ է զարուն — Հ. Գառնիֆիլեանի Հայ — Լուկուլլեան պատերազմները և Տիգրան Բ:

Ն Ա Ի Ա Ս Ա Ր Ի

Եթէ «ՀԱՆՐԱՍՏԱՆԻ ԱՄՍՕՐԵԱՅ» լուրջ և երբեմն չափազանց ծանր է՝ «ՆԱԱՍԱՆՆԵՐ» ընդհակառակն գիտցած է Որատեան առածին համեմատ օգտակարին հետ քաղցրն ալ խառնել, ընդգրկելով թազմավալի նկարագրերը: Զբօսեցուցիչ են տա-

1. Պարբերականներու երբեմն յապաղումներուն պատճառաւ Հանգիստ հանդիսից միջոց գիտի խոսքի «ԲԱՄՍԱՎԵՊ» ձևով հրատարակութեան ամիս մ'առաջ ճշտած հան:

դէսներուն վրայ: Այս բաժինը միանգամայն զօգ պիտի հազմէ բոլոր Հայ թերթերուն մէջ և ազգ ու զբոստուկան մը լուսագրչներուն համար:

գերը և հաճելի ընթերցումը և միանգամայն շա-
հեկան:

Խմբագրականը «կոռուսակցական և քաղաքա-
կան գիծը գրականություն և արուեստին մէջ»
օգտաբեր խրատ մ'է ամենուս, որ գրուանք Ե-
րուանէ մինչև ի ֆալսիֆորնիա, արուեստն ու
գրականութիւնը վեր բռնել կուսակցական նեղ
շրջանակներէ: Պ. Հ. Բալուեան կը գրէ «Մի-
սաք Մեծարեմն և իր գործը», մեծ հաճութով
և հետաքրքրութեամբ կը կարդացուի, մանաւանդ
որ սիրելի դէմք մ'է այն՝ որուն վրայ կը խօսի:

ՆԱԽԾԱՐԸ ընդհանրապէս, ինչպէս և ՎՅՆՆԸ,
գեղեցիկ վերաբերմունք մ'ունին քաջաբերական
լայն սպարտէզ տալու նորիկ ամէկոտ բայց
տաղանդաւոր գրչներու. դա Բազմալիպի դա-
րուեր օգին է որ կամաց կամաց կ'ընդհանրա-
նայ: Ներկայ թիւը կը խօսի Պ. Շ. Նարզունիի
արձակագիր հեղինակին վէպիկներու և բանա-
տեղծութեանց վրայ, նորշներէն կը հասկցուի
որ կորովի և կայտառ ոճով վէպիկներ են, մա-
նուանդ «Էլա»ն:

Մանաւոր շահեկանութիւն ունի «Հայկական
աւանդավէպը Երովպեան րոքերոյն մէջ» գրու-
թիւնը, ուր առասպելախառն ոճով կը պատմուի
Տրդատ Գ.ի դարձն ի Գրիստոնէութիւն: Հայ
Եթովպեան դարուր յարաբերութիւնները շատ
շահեկան են, և օտակայն ոչ մէկ կերպով դեռ չեն
լուսաբանուած: Հուսկ կը հետեի ցուցակ մը
Պուլստայ թատրոնի դերակատարներուն և խա-
ղացած իրենց դերերուն Պ. Ս. Դաւթեանէ:

ՀԱՅՐԵՆԻԻԹ

Իր ստուար հատորով, և յաճախ հեղինակաւոր
յօդուածագիրներու սողերով, գրեթէ լաւագոյն
թերթն է արդիական պարբերականներու: Մի
միայն Խ. Հայաստանի մի քանի թերթեր են
որ հու գան հասարակելու իրենց ծառայող Հայ-
րենիք ամսաթերթին: Պատուը ամենուս է երբ
գրուները հայ են և ինչ կուսակցութեան ալ պատ-
կանին. գեղարուեստը կուսակցութիւն չունի:

«Յայգերգը» արձակ բանաստեղծական վէպ
մ'է: «Խոզի համար» Զաւենչա մը պոլշեիկեան հաւ-
յաստանի կեանքէն: Պ. Մ. Վարանդեան «Ու-
շացած մարգարէներ» յօդուածով կուռ ոճով
պատասխան կու տայ Պ. Լէօին, դաշնակցու-
թեան վրայ ըրած յարձակումներուն, զորս հայ
դատին ձախողութեան պատճառ կը համարէր:

Պ. Մինասեան «Հապո կամ Հայք» վերնա-
գրով յօդուածին տակ, Հայ ազգին ծագման վրայ
շահեկան փնտրութիւն մը կատարած է, նոյնացը

նեղով Հատան հին և զօրաւոր ցեղը - Հայ ցեղին
հետ, ըստ երկու նորագիտ սեպածն արձանա-
գրութիւններու: Մնացած գրութիւններն են.
«Հայրենիքիս ծոցէն - Տիրոջ այգիին մէջ - Ես
իմ որդին է (Շիրվանատէ)». Գիւլատնտեսական
հարկերը Խ. Հ.ի մէջ և այլ դիւցազնավէպեր յի-
ղափոխական կեանքէ առնուած:

ԿՈՋՆԱԿ

Իր հոկտեմբերեան շրջ պրակներով եկած է
հայու գրական պաշարը աւելցնելու. էսպէս
նուիրուած են քաղաքական և լրագրական յօ-
դուածներու, ինչպէս նաև ընկերական գրութիւն-
ներու: Երկու աշխատութիւններ կան որ են-
տաբարբական են, Պ. Գուրեանի «Պաշտիկեան-
ները թուրքականիցները և Հայ Եկեղեցին», ուր
յարգ. Հեղինակը, հակառակ ստաշներն երեքսծ
նոյն վերնագրով յօդուածներու, կ'ապացուցանէ
թէ Պաշտիկեանները բացարձակապէս բողոքա-
կանութեան նախադիպքը չեն. յետոյ մէջքա-
րուսներ կ'ընէ Սամուէլ կրի բողոքական պատ-
մագրէն անոնց բարբիս վարժին անարատութեան
վրայ գրած ճառերէն, հակառակ ճշմարտութեան
և ակնաստես վկայներուն Օմնեցույն, Լատի-
վերացույն և այլն:

Միւս գրութիւնն է Հայ Հանճարը արաբ մա-
տենագրութեան մէջ, երկու բանաստեղծներ
Ռզաւլլահ Հատուն և Սահակ Էտիպ, վերջին
դարերու հեղինակներ արձակ և ոտանաւոր
գրութիւններու: Փափաքել էր որ յարգ. յօ-
դուածագիրը մեզ ծանօթացնէ նաև անոնց գրու-
թիւնները իրենց մարողական թարգմանու-
թեամբ:

Մնացած գրութիւնները գրեթէ մաքողովին
տեղեկատուութիւններ են և կամ կենցաղագի-
տութիւններ. «Հայ սպորտը - Մոսկուի վէճը-
Գործնական իմաստասիրոչքիւն - Տէրբի դա-
տարանին շոշարջ - Սիւրիական նամականի - Հա-
յասէր ամերիկոսնի մը - Դանսեկի Տեղեկագիրը
- Խոլպիսի մտ - Բարեշրջումը - Երազ մը,
մեկնութիւնն ոչ պատասխանը - Նոր Հայք -
Թեմեկիսի մրցախաղը - Լեռնի վեր-Եղերարարող
Չարուհիին քաղաւ կենսալը» և այլն և այլն:

ՀԱՅ ԽՕԾՆԱԿ

Պուլտոյ կրօնական պաշտօնաթիւթը, հոկտեմ-
բերով իր գոյութեան Բ. տարին կը մտնէ: Ես-
րոյնայ Միջազգայն Գրական ճառով մը կը դրուա-
տէ «Հայ Եկեղեցւոյ դերը մեր կենսալին մէջ»,
մատանանիչ ընելով անոր կատարած գիտական

բարձր առաքելութիւնը դարբերու ընթացքին մէջ. գրականութիւն, ճարտարապետութիւն, երգ, նկարչութիւն, էլած եկեղեցւոյ ծոցէն, հուսկ յորդորակով մը կը հրախրէ 50ի մաս ունկնդիր քահանաները փարիլ հողով չափ անոր հասանդ սրբութեանց, տարածել եկեղեցատիրութիւնը դպրոցներու և ընտանիքներու մէջ:

Ազանունի Սրբազան խօսելով «Ս. Մեսրոպ-ակոմիտ, կամ Համազարայրութիւն» յօդուածին մէջ՝ Մեծ Հայուն և Ինուաստան կատարած ուղեւորութեան վրայ, անոր միաբանակցիլը Անհատութիւնը (= Ակոմիտ) վաղբերուն մէջ, և ազգուած երուսաղէսի Սրբազայրերու մէջ գանազան ազգերու միասնաբար աղօթքներէն՝ «որ Նախնի դարբերու սիրոյ և միութեան արդիւնքներն է՝» կը փափաքի նոյնը տեսնել նաև ներկայ բաժան բաժան եղած եկեղեցիներուն մէջ:

Տէրին Հ. Իսքէնտէրի «Կլանացի արժանապատուութիւն»ը շատ մշակուած ոճով է, ուր մեծ դրուատիքով կը պատկերացնէ կնոշական պատիւն ու յարգանքը դարբերու ընթացքին մէջ, շատ տեղ երևակայական հայեացքներ են. կենցաղական և բարոյական առաքելութեանց համար կ'արժէ կարգալ: «ԵՍՏԱՅ»ը կը փակուի Պատվէլի թղթակցութեամբ մը, ուր կը պարզուի Հնդկաստանի եկեղեցական վիճակը, քահանայի կարիքը, ժողովրդեան թիւը 2208 հօգի եօթը հարուստ եկեղեցիներով:

ԱԶԱՏ ՅԵՎԵՂԵՑԻ

ԽՍՏԱՅԻ քով շարուած է Երևանի կարմրցած եկեղեցւոյ պաշտօնաթերթը, իւր անհասկանալի լեզուով և եզական նկարագրով:

Լեզուանի և խիզախ խմբագրականը յարձակման բռնած է էլմիածինը իւր «Քարացած» միաբաններով, որոնք շըշապատած կաթողիկոսը ուզածնին անտանձ կերպով կը գործադրեն եղեր, ինչպէս կ'ըսէ ինքը:

Այս դժգոհութիւնը կ'երեի թէ Երևանի մութ անկիւններու մէջ տեղդոտ և խուլ կոխ մ'առաջ բերած է կղերի մէջ. որով մաս մը կը ձկտի հիմեղ Ազատ Եկեղեցի, բայց ոչ մայր եկեղեցին բաժնուած, և մաս մ'ալ մնալ պահպանողական. ներկայ թիւը գրեթէ ամբողջովին նուիրուած է «Ազատ Եկեղեցական Բնդարարութեան» կանոնադրութեամբ: Եթէ թերթս ունի չափազանց արդիացած գաղափարներ, սակայն կը գտնուի մէջը նաև ուղիղ մտրակուներ անպարտաճանաչ կղերականներու, և անձկագին

տեսչ մը նորոգելու եկեղեցին՝ միշտ հին հաստատ սկզբունքներուն վրայ. բաւ է որ սակայն հստկանք առնեն: Պրոֆ. Ն. Պալիտայան ունի վերլուծում մը կրօնի գաղափարին: Հ. ԿՈՏԱՆԿԻ առնուած յօդուածը «Քրիստոնեակրօնի մասին փոքր տոս և» լիքն է անգիտակ գրչի մը սխալներով:

Թերթին վերջին մասը նորէն բռնկած է բարեկրօնական հրատապ հարցերով, «Միտարաց դիմուածներ, և կենդանի արձագանքներ» իւր քրոնիկ:

ԴԻՏԱՐԱՐ...

Եւ (Քրիստոսի ներկայութեան մունետիկը)՝ Արդէն վերնագիրն իսկ կը ցուցնէ իր արտառը լլալը ցարդ թարգմանութիւններ ստաւ սըրդերու գրքերէն. լաւագոյն պիտի ըլլար մեր հայրերու հողով սնուցանէր իր ընթերցողները: Թախտեական կեանք երկրիս վրայ-Երկուսն փրկութիւնները - Ամեն մարդ փրկուելու միայն մեկ պատեհութիւն պիտի ունենայ - և այլն:

ՀԱՅ ԿԻՆ

Կիսամտեայ հանդիսին դժբախտաբար հոգանմբերի Բ. Թիւն ունի միայն: Իր կոկիկ տպագրութեամբ և ինամուած յօդուածներով՝ պատիւ է Հայ տիպար կիներուն: Սկզբը կոչմ'ուղղուած է հայ կիներու՝ Կ. Պոլսոյ Ազգ. հեւանդանոցի հոգև ստանձնելու: Ն. Մ. Սեպուհեան և «Կլանացի ձեռքը Հեւնը. գործերուն մէջ» գրութեամբ նոյն կը շնորհէ: Գ. Ա. Մաղալըման կոկիկ պատասխան մը կու տայ Պր. Գ. Գրիգորեանի հարցման, թէ «Ամուսնի մը անհաստատութեան պարագային կիներ ինչ դիրք պէտք է քան և փոխադարձաբար: «Միշտ հարաւոր է երբ մարդկային տկարութիւն է և գրով կարելի է բռնել. երբ հրէշային է, բաժանուած, բայց վայ տղաքներուն երէ ունին»: Յաջորդաբար կան «Մահուան երգեր, (սո) - Արունաստագետը, վիպակ մը: Կենցաղագիտական բաժինը յանձնարարելի է ամենուն: «ՀԱՅ ԿԻՆ»ը թերթին մը բացած է, Ա. Վիսնանդի Շարդրի կիրակի հուշակաւոր վէպին. թարգմ. Սիրովարդ Մկրտչ. Մկրեանցի:

ՅՈՒՇԱՐԱՐ

Հ. Բ. Ը. Միտեան Ամբրիկայի շըշանին պաշտօնաթերթը, կոչ մը կ'ուղղէ Գաղթականները փոխադրելու հայրենասիրական գործին համար, սպա հաշուետուութիւն իւր կատարած մարդասիրական գործերուն:

Կը սիրեմ կարգու կորովի պատանիներու հոսանքուն գրութիւնները, որոնք վերապրող կեանքերու խոստովանից հունձքեր են:

ՄԱՐԶԻԿԸ

Ուրախութեամբ կ'արձանագրէ իւր անդամակից Պ. Մարգիտեան պատանայն յաղթանակը վառնայի ազգային վազգերուն մէջ:

ՈՎԱՍՍՈ

Նուիրուած է այս ամսով Գաշնակցութեան 85ամեակին՝ գովասանական յօդուածներով:

ԱՐԻ

Կը նկարագրէ իր (Խումանական խումբերու բարոյական առաքելութիւնը ի Պետրարպիա, որ թէ և մրցանքին մէջ յաղթուած են, սակայն տեղացի հայութեան մէջ մեծ ոգևորութիւն առաջ բերած են:

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՄԱՍՈՒԼ (Սասանդական բաժին)

Այս թերթը տխուր գրութիւն մը նուիրած է անապատներու խորերը՝ դեռ տառապող հազարաւորներու փրկութեան:

ՏՈՒՆ և ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱՐՄՈՒՄ

Խմորաւիպ թերթեր են: Լի պարզուկ գրութիւններով:

ՓՈՒՆՋ

Մանուկներու կրթիչ հանելի ընթերցումներ:

ԾԻԱԾԱՆ

Նուիրուած է անուս դասակարգին զարգացման համար, «Հայ դիցարանութիւն» ֆանթ փրկիտփան», «Կրկին փաղաքները (Ամասիա, Այաս): Աշխարհիս ամէն կողմէն համառօտ գիտական և փաղաքական տեղեկութիւններ, ոչ զերծ երբեք գիտական սխալներէ:

Դեռ կան շատ մը թերթեր, որոնց վրայ հաճոյքով պիտի խօսէի, սակայն հոկտեմբերեան թիւերը չունենալուս պատճառաւ, ստիպուեցայ լռել:

Հ. Վ. ՅՈՎԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԵՒԱՅԻՔ

Ս Տ Ե Փ Ա Ն Է Լ Մ Ա Ս

(Որ ձևարեւ 81բրդր Գորեգորէն ուրիշ)

Ճնեւի մէջ արուեստագէտ բարեկամա Պ. Ստեփան Էլմաս այս կաղանդին կը տօնէ իր ծննդեան վաթսուներմէկերորդ տարեկարծը: Իր կեանքը ծանօթ է հայ հասարակութեան, քանի որ Պոլսոյ Ժողովարդի Չայնը և Անտիար, ու այս տարուան Թէոդիկի Ամենու Տարեցոյցը բերին ինձմէ հակիրճ ծանօթութիւններ՝ հայ նշանաւոր երգահանին մասին: Բազմապիկի մէջ կ'ուզեմ խօսիլ անոր գործերուն կազմին վրայ՝ քիչ մը աւելի մանրամասն:

Ստեփան Էլմաս մեր մէջ առաջինն է, որ գիտցաւ զոտ երոպական ըլլալ, այն իմաստով՝ զոր կ'ըմբռնենք երաժշտութեան մէջ, ֆանի որ ան սնաւ երոպական միջնուլորտին մէջ մեծ վարպետներու շուքին, և առաւ հրկիթ արեւմուտքին, յետոյ զայն իր անձին նկարագրովը շաղախելու վասն զի Էլմասի նկարագրը զօրաւոր դրոշմ դրած է իր գործերուն, որոնք հակառակ իրենց զօտ արեւմտեան նկարագրին, էլմասեան այ են:

Առաւելութիւնը Էլմասի մօտ, ուրիշ հայ բնորդիտներու մէջ, կու գայ հետեւաբար հեղինակին երոպական ճաշակէն. բան մը՝ որ անոր հանճարին պատճառով քաջութիւնը կու տայ մեզի աւրուեստագէտը դասելու Լիտի, Շորէնի, Չերնիի և ուրիշներու կարգին: Ու ասիկա՛ ատանց չափազանց ըլլալու, քանի որ նախ Էլմաս բարձր ունեցած է հանճարեղ Լիտի աշակերտն ըլլալու: Եւ աշակերտ է ան՝ քիչ մըն ալ իր գործերուն մէջ (Sonates): Գալով Շորէնի, ասիկա գիտցած է Էլմասի ալ սրտին իր հետքէն զօրաւոր կէտեր ձգել, Հասկնալի է ասիկա, քանի Էլմասի նկարագրիւր ունի արդէն շորէնեան խառնուածք: Երբ աւելցուի ասոր վրայ ընդհանրապէս հայկաւ